

# ՀԱՅ ՄԵԾԼՈՒՔ ՄԸ ԵՒՍ ՖԱԼԽ ԷՏՇԻՆ ԱՅԱԶ ՊԸՆ ԱՊՏԱԼԱ ԷԼ'ՆԱՍԻՐԻ

Ո՞չ Հայկական Սովետական Հանրապիտարանի մեմլուքներու նույրուած յօդուածը<sup>1</sup>, ո՞չ Հայ ժողովրդի Պատմութիւն ութհատորեակի համապատասխան հատորը<sup>2</sup>, ո՞չ Յ. Սուֆեան<sup>3</sup>, ո՞չ ալ Մսըրլեան<sup>4</sup>, կը յիշատակեն Ֆախր էտ՝ Տին Պըն Ապտալա էլ՝ նասիրի Այազը<sup>5</sup>՝ հայկական ծագումով այս մեմլուքը, որ ժԴ. դարու երկրորդ քառորդին քաղաքական աշխոյժ գործունէութիւն ունեցած է մեմլուքեան սուլթանութեան Արեւելեան Միջերկրականի շրջանին մէջ, Թրիփոլիէն մինչեւ Դամասկոս։ Հակառակ անոր որ Միջնադարու արաբ քաղմամթիւ պատմագիրներ կ'արձանագրեն անոր հայկական ծագումը։

Այդ պատմագիրներէն յիշատակելի են՝ Սալէհ Պըն Եահիան<sup>6</sup>, որ ծանօթագրութեամբ մը կը յիշատակէ Ֆախր էտ՝ Տին Այազի հայկական ծագումը եւ յղում մը կը կատարէ արաբ պատմիչ իպըն Հաժարի<sup>7</sup>։ Վերջինս մի քանի տողերու մէջ խտացնելով

1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հասոր 7, Երևան 1981, էջ 195-196։
2. Հայ ժողովրդի Պատմութիւն, Հասոր III, Երևան 1976։
3. ՍՈՒՖԵԱՆ Յ., Եգիպտոսի Հայ Մէմլուքներն ու Խշանմերլ Ֆարիմեան շրջանի, Գահիրէ, 1928։
4. ՄՍԸՐԼԵԱՆ ԳԵՌՐԳ, Ականաւոր Հայեր Եգիպտոսի մէջ (Արաբական գրաւումն մինչեւ Զերքէց Մէմլուքներու իշխանութեան միջին շրջան 640-1441), Գահիրէ, 1947։
5. Այսուհետեւ զինք կը յիշատակենք իբրեւ՝ Ֆախր էտ՝ Տին Այազ։
6. صالح بن يحيى تاريخ بيروت (وهر احبار السلف من ذرية بخت بن علي امير الغرب بيروت) اشرف

على تحقيقه فرنسيس هورس اليسوعي وكمال سليمان الصليبي، دار المشرق، ص. 141.

- Արաբ պատմագիր, որ գործած է մեծ դարու առաջին կէսին։
- Արաբ պատմագիր, որ ապրած է 1373-1449 շրջանին։

իր ըսելիքը, կ'անդրադառնայ Ֆախր էտ՝ Տին Այազի հայկական ծագումին՝ իր գիրքին մէջ՝, թիւ 1093 համարին տակ: Ֆախր էտ՝ Տին Այազի գործունչութեան մասին աւելի ընդարձակ անդրադարձը կու գայ արաբ այլ պատմիչ՝ էլ՝ Սաֆատիհէն<sup>9</sup>, որ սակայն չի՝ նշեր անոր հայկական ծագումը, այլ կը բաւարարուի յայտնելով թէ ան գրիստոնէական ծագումը ունէր, ու անցողակի կ'անդրադառնայ անոր կեանքի սկզբնական տարիներուն: Արդարեւ էլ՝ Սաֆատիհէն<sup>10</sup> իր գիրքի թիւ 4415 համարին տակ երեւցած 459-461 էջները յատկացուցած է այս հայ մեմլուքին: Էլ՝ Սաֆատիհն նոյնպէս յղումներ կը կատարէ, մանաւանդ՝ Թաղրիպիրտիի<sup>11</sup>: Վերջինս ժամանակի մեմլուք իշխանաւորներու պատմութիւնը ըրած ատեն լայնօրէն, բազմիցս կ'անդրադառնայ Ֆախր էտ՝ Տին Այազին, մատնանշելով նաեւ անոր հայկական ծագումը<sup>12</sup>:

Մաքրիզին<sup>13</sup> եւս կ'անդրադառնայ Ֆախր էտ՝ Տին Այազին, նոյնպէս նշելով անոր հայկական ծագումը: Արդարեւ, Մաքրիզիի «Էլ՝ Մինհալ էլ՝ Սաֆի...» կենսագրագիրքին մէկ ամփոփումը կատարած Gaston Wiet, տուեալ գիրքի թիւ 559 համարին տակ կը գրէ.

«Fakhr al-din Iyaz, Nasiri, + 750/1349. Shādd al-'amā'ir; émir de dix, à Tripoli, à Damas; émir de tablkhānāh, shādd al-dawāwīn, chambellan, à Damas; gouverneur de la province de Safad, d'Alep (748); emprisonné (748); en disponibilité, à Tripoli (749); émir de tablkhānāh, à Tripoli, à Damas; emprisonné et mis à mort<sup>14</sup>.

Պէտք է ըսել թէ Մաքրիզիին, Թաղրիպիրտիին եւ որոշ չափով ալ էլ՝ Սաֆատիին տուեալները մեծապէս կը նոյնանան. Հիմնաւոր տպաւորութիւն մը կը յառաջանայ թէ անոնց աղբիւրը մէկ է:

ابن حجر العسقلاني الدرر الكامنة في اعيان الملة الثامنة ، الطبعة الاولى، مطبعة مجلس دائرة المعارف العثمانية الكالفة في الهند حيدرآباد، 1348هـ، ص. 420.

كتاب الراوي بالمراتب ، تأليف صلاح الدين خليل بن أبيك الصدقى ، الجزء التاسع ، باعتماء

Josef Van Ess, Franz Steiner Verlag, GMBH. Wiesbaden, 1974.

10. Արար պատմագիր, որ ապրած է 1296-1363 լրջանին:

11. Արար պատմագիր, որ մահացած է 1470ին:

12. جمال الدين أبي الحسن يوسف بن نفرى بردى الاتباعى السجور الراھرة فى ملوك مصر والقاهرة .  
874-813هـ، الجزء الثامن، الجزء التاسع، والجزء العاشر، مصر - القاهرة .

Այսուհետեւ Թաղրիպիրտի:

13. Արար պատմագիր, որ ապրած է 1364-1442 լրջանին:

14. Memoires présentés à l'institut d'Egypte, tome XIX, Le Caire, 1932, Les Biographies du Manhal Safi; par M. Gaston Wiet, p. 81.

Շատ հաւանաբեր, Ֆախիր էտ՝ Տիգն Այազ/Այաս ծնած է Այաս շուրջ 1290ին եւ մեմլուքներու կողմէ գերեվարուած Եղիպտոս՝ մանուկ կամ պատանի տարիքին՝ անոնց՝ Այասի վրայ կատարած հերթական արշաւանքներէն մէկուն ընթացքին. ասկէ՝ իր անուան կցուած տեղանունը<sup>15</sup>: Հաւանական է որ ան գերեվարուած ըլլայ 1300ականներուն, քանի որ 1309ին, ան արդէն կը գործէ սուլթան էլ՝ Նասէր Մուհամմէտ Պըն Քալառունի կողքին<sup>16</sup>:

Ֆախիր էտ՝ Տիգն Այազ հայը իսլամացած է սուլթան Քալառունի ձեռքով: Դամասկոսի մէջ, 1309ին կը մտնէ սուլթան Քալառունի<sup>17</sup> ծառայութեան եւ անոր կ'ընկերակցի իբրեւ զինուոր, վերջինիս՝ զօրքով Գահիրէ ուղղուելուն ատեն:

Եղիպտոսի մէջ ան պաշտօնի բարձրացում կ'ունենայ հասնելով Թապալխանայի պետի<sup>18</sup> եւ հուսկ՝ հարկերու, տուրքերու

15. Ժամանակաշրջանը կը գուգադիպի մոնկոլներու՝ դէպի Միջին Արևելք կատարած արշաւանքներուն ինչպէս նաեւ Կիլիկիոյ հայկական պետութեան վրայ մեմլուքեան յաջորդական արշաւանքներուն: Երկիրը մեմլուքեան յարձակումներէն զերծ պահելու համար, Կիլիկիոյ թագաւոր Լեւոն Գ. ծանր պայմանագիր մը սոտրագրեց մեմլուքներուն հետ 1285ին, սակայն 1292ին մեմլուքները գրաւեցին կաթողիկոսանիստ Հոռմլան: Աւելի ետք, մեմլուք սուլթան Քալառունի օրով Կիլիկիոյ ուղղութեամբ կատարուեցան շարք մը "պատժէց" արշաւանքներ. անոնց առաջինը տեղի ունեցաւ 1301-ին, ապա 1303ին, 1305ին: 1314ին սուլթան Քալառունի բանակները գրաւեցին Կիլիկեան բազմաթիւ բերդեր ու քաղաքներ. Հուսկ՝ 1322ին Կիլիկեան պետութիւնը մեմլուք պետութեան հետ ծանր պայմանագիր մը սոտրագրեց, որ վերահստատուեցաւ 1335ին: 1337ին մեմլուքները գրաւեցին Եղիպտոսի Աղեքաննդրիա նաւահանգիստ-քաղաքի մրցակից հայկական Այաս ծովեզերեայ նաւահանգիստ-քաղաքը: 1341-1342ին, մեմլուքները դարձել արշաւեցին Այասի վրայ, աւերեցին ու կողովտեցին զայն:
16. Ծովային մեմլուքներու պետը, որ սուլթանութեան հասաւ երեք անգամ եւ իշխեց՝ 1293-1294, 1298-1308 եւ 1309-1340ին: Ան առաջին անգամ գահ բարձրացուեցաւ իր հօր մահէն ետք, երբ հափիւ 9 տարեկան էր: Իր երրորդ գահակալութիւնը եւս անձնական նախաձեռնութեան արդինք չէր. նոյնը չենք կրնար ըսել, սակայն, իր երրորդ գահակալութիւն մասին, որ ամէնէն եռունն էր: Սուլթան Քալառունի այս երրորդ գահակալութիւնը կը յատկանշուի, ի միջի այլոց, կառավարիչներու արագ եւ յաճախակի փոփոխութեամբ, մեմլուք իշխանաւորները իրարու դէմ հանելով, եւ իշխանութեամբ հօրացած մեմլուքները սպաննելով. ասկէ յառաջացած դժորհանքին հետեւանքն էր նաեւ իր սպանութիւնը: Արդարեւ, սուլթան Քալառունի գահակալութեան վերջ տրուեցաւ իր հսկ մեմլուքներուն կողմէ. ան սպաննուեցաւ ըմբոստ մեմլուքներու ձեռքով: Այսուհետեւ զինք կը յիշատակենք իբրեւ սուլթան Քալառուն:
17. Արդարեւ, սուլթան Քալառուն իր Քարաքի աքսորավայրէն գուրս ելլելէ ետք կ'ուղղուի Դամասկոս՝ կազմակերպելու համար իր բանակը եւ երրորդ անգամ վերատիրանալու իր հօրենական գահին:
18. Զինուորական յիսնապետի աստիճան:

եւ հաղորդակցութեան վարչութեան պետի պաշտօնին<sup>19</sup>: Ֆախր էտ՝ Տին Այազի անունին կը հանդիպինք նաեւ սուլթան Քալառնի Մեքքէ կատարած երրորդ ուխտագնացութեան շքախումբի ցանկին մէջ<sup>20</sup>, այս անգամ՝ Այազ էլ Սաքի անունով եւ դարձեալ յիսնապետի զինուորական աստիճանով: Նոյն ժամանակաշրջանին անդրադառնալով, Մաքրիզին զինք կը յիշատակէ նոյն անունով, իբրեւ հաղորդակցութեան եւ կապի պաշտօնակատար<sup>21</sup>:

Հաւանաբար այդ ուխտագնացութենէն ետք, 1330ականներուն, Ֆախր էտ՝ Տին Այազ սուլթան Քալառնի կողմէ կը պաշտօնակոչուի Շետիկթ էլ Ամարայի մէջ<sup>22</sup>, որմէ ետք՝ Թրիփոլիի<sup>23</sup> եւ յետոյ՝ Դամասկոսի մէջ, տեղույն կառավարիչ Սէյֆ էտ՝ Տին Թենկիզի իշխանութեան վերջին օրերուն<sup>24</sup>, այսինքն 1339ին: Դամասկոսի մէջ, տեղի դիւանապետ էմիր Սէյֆ էտ՝ Տին Եանժիի մահէն ետք կը ստանձնէ անոր պաշտօնը<sup>25</sup> եւ իր այս նոր պաշտօնը կը կատարէ յաջողապէս, Հաւանաբար մինչեւ 1342, երբ պաշտօնանկ կ'ըլլայ Դամասկոսի կառավարիչ Սէյֆ էտ՝ Տին Թոքութեմիրի իշխանութեան օրերուն<sup>26</sup>, կը դառնայ

19. Թաղրիպիրտի, Հատոր 9, էջ 25-26:

20. Թաղրիպիրտի, Հատոր 9, էջ 103. սուլթան Քալառնի այս երրորդ ուխտագնացութիւնը տևելի ունեցաւ 1332ին:

تاج الدين احمد بن علي المقرزي كتاب السلوك المعرفة دول الملك، الجزء الثاني القسم الثالث، الطبعة

21. Այսուհետեւ՝ Մաքրիզի: ալօլի, ց. 1958, էջ 627.

22. Տէ՛ս քարտէսը:


23. Մէմուրքները Մէմուրքն բաժնած էին վարչական գլխաւոր վեց տարածքներու (զորս Մէմուրք մէմուրքէ կը կոչէին)՝ Դամասկոսի, Համայի, Թրիփոլիի, Սաֆատին և Քարաքի: Մէմուրքէ կառավարման կառոյցին գումար կը գտնուէր Նայիլը գոխ-կառավարիչը (զոր այսուղ մէնք կը կոչէնք կառավարիչը), որուն նեմիսկայ էր տարածքին երկր բնորմի պաշտօնէութիւնը՝ զինուորական, վարչական և կրօնական: Մէմուրքներուն մէջ ամէնէն Հեղինակաւորը Դամասկոսին էր, ապա յաջորդաբար՝ Հալպինը, Համայինը, Թրիփոլիինը, Հուսկ՝ Սաֆատինը և Քարաքինը:

24. Թենկիզ մեմուրք այն քիչ էլիմանաւորներէն էր, որ մնաց Դամասկոսի կառավարիչի պաշտօնին վրայ բաւական երկար ժամանակ՝ 1312ին մինչեւ իր մահը՝ 1339: Անոր երկու զաւակները 1338ին ամուսնացած էին սուլթան Քալառնի երկու աղջիկներուն հետ: Տէ՛ս.

محمد كرد على خطط الشام، الجزء الثاني، بيروت، 1972، ص. 145.

25. Դիւանապետութեան պաշտօնը ունէր Հասզարապետութեան զինուորական աստիճան և կը կոչուէր Համբիպ: Համբիպը կը գոխարինէր կառավարիչը վերջինին բացակայութեան, իսկ լիլ կառավարիչը պաշտօնանկ ըլլար, Համբիպին պարտականութեան էր ձերբակալել զինք:

26. Թոքութեմիր սուլթան Քալառնի մեմուրքներէն էր, իր զինուորական կեսնքը սկսած էր իբրևս տասնապետ, ապա Հարիւրապետ, Հուսկ՝ Հազա-



Source: Urban life in syria by Nicola Ziadeh, AUB publications, Beirut.

փոքր դիւանակալ ու կը մնայ այդ պաշտօնին՝ մինչեւ դիւանապետ, էմիր Սէյֆ էտ՝ Տին էլլեմբիշի մահը՝ 1346ին, երբ ժամանակի Դամասկոսի կառավարիչ էմիր Սէյֆ էտ՝ Տին ելպուղան<sup>27</sup>, իրեն կը յանձնէ դիւանապետութեան պաշտօնը:

Ֆախր էտ՝ Տին Այազ վստահելին կը դառնայ կառավարիչին, անբաժան կ'ըլլայ անկէ եւ մեծ ազդեցութիւն կ'ունենայ անոր վրայ: Սակայն կարճ ժամանակ ետք, սուլթան էլ՝ Մուլզաֆֆար Հաժմի<sup>28</sup> թագաւորական հրամանագրով Ֆախր էտ՝ Տին Այազ կը կանչուի Եղիպտոս, պաշտօնի բարձրացում կ'ունենայ եւ կը դառնայ Սաֆատի կառավարիչ: Կարճ ժամանակ ետք, 1346ին, Ելպուղան կ'ըմբոստանայ սուլթան էլ՝ Մուլզաֆֆարին դէմ, կը պարտուի անկէ ու կը փախչի: Ֆախր էտ՝ Տին Այազի կը վստահուի Ելպուղան հալածելու եւ ձերբակալելու պարտականութիւնը: Վերջինս Սաֆատի զօրքով կու գայ Դամասկոս, իր զօրքին միացնելով Դամասկոսի զօրքը կ'ուղղուի Հոմս եւ Ելպուղան Համայի մէջ ձերբակալելէ ետք կը վերադառնայ Սաֆատ: Այս դէպքերը իրենց աւարտին կը հասնին 1347ի Օգոստոսին:

Հաւանաբար իբրեւ վարձատրութիւն իր այս ծառայութեան, Ֆախր էտ՝ Տին Այազ կը նշանակուի Հալէպի կառավարիչ, եւ Սեպտեմբեր 1347ին կ'ուղղուի Հալէպ, ուր կը հաստատուի: Հալէպի ժողովուրդը կը սիրէ զինք, որովհետեւ անոնց հետ առաւել ազնուութեամբ կը վարուի ան:

Սակայն, կը թուի թէ այս նշանակումը գոհունակութեամբ չ'ընդունուիր Արդուն Շահի կողմէ, որ կը ձգտէր նոյն պաշտօնին: Այս նշանակումով ի յայտ կու գայ մեմլուք սուլթանին հակումը դէպի Ֆախր էտ՝ Տին Այազ ի հակադրութիւն Արդուն Շահի<sup>29</sup>:

Սուլթան էլ՝ Նասէր Հասանի<sup>30</sup> իշխանութեան գլուխ գալով, Արդուն Շահի առիթ կը ներկայանայ "Հին հաշիւներ" մաքրելու: Արդարեւ, նոր սուլթանը Բուքըն էտ՝ Տին Օմար Շահ էլ՝ Նասիրիին միջոցով, 1348ին, Ֆախր էտ՝ Տին Այազը արագօրէն

բապետ ու դարձած Համայի կառավարիչ, 1342ին՝ Հալէպի կառավարիչ եւ նոյն տարին իսկ նոյն պաշտօնով անցած Դամասկոս: 1345ին ան վերադրձած էր Եղիպտոս եւ մահացած հոն, նոյն տարին: Թոքուզեմիրի եւ Ֆախր էտ՝ Տին Այազի կեանքերը որոշակի նմանութիւններ ունին:

27. Ելպուղան չուրջ 19 տարեկան էր:
28. Մեմլուք սուլթան, որ իշխած է 1346էն 1347:
29. Իրեն մասին աւելի մանրամասն կ'անդրադառնանք քիչ ետք, Մաքրիզի, էլ 728:
30. Մեմլուք սուլթան, որ իշխած է 1348էն 1351, եւ 1355էն 1361:

Եգիպտոս կը կանչէ սուլթանական նամակով<sup>31</sup>: Ֆախր էտ՝ Տին Այազ կ'ընդունի հրահանգը հնագանդութեամբ: Սակայն, Օմար Շահ կասկածելով Ֆախր էտ՝ Տին Այազի մտադրութենէն, իր հարիւրապետերով եւ զինուորներով կը պաշարէ անոր բնակարանը. վերջինս զգալով պատահածը, դուրս կ'ելլէ եւ իր սուրբ իր ձեռքով կը յանձնէ Օմար Շահին, յայտնելով իր մեմլուքի հաւատարմութիւնը սուլթանին եւ ենթակայութիւնը անոր հրամանին:

Այսպէսով, շուրջ չորս ամիս տեւող իշխանութենէ ետք, Ֆախր էտ՝ Տին Այազ կը կորսնցնէ Հալէպի կառավարիչի իր պաշտօնը 1348 Յունուարի սկիզբին:

1348 Յունուարի կէսերուն ան կը ճերրակալուի եւ կը կալանուի Հալէպի բերդին մէջ, սուլթանին հրահանգով: Ապա էմիր Սէյֆ էտ՝ Տին Պելճիքը զինք շղթայուած կը բերէ Դամասկոս, ուր կարճ շրջան մը մնալէ ետք կը կանչուի Եգիպտոս, կը տարուի Աղեքսանդրիա ու շրջան մը հոն կը բանտարկուի:

Կը պատմուի թէ երբ Ֆախր էտ՝ Տին Այազ գիշերով, Հալէպէն բերուելով Դամասկոսի կառավարիչ Սէյֆ էտ՝ Տին Արղուն Շահին առջեւ կը հանուի<sup>32</sup>, կ'ըսէ անոր. «Աստուած վկայ ... ճամբան գիւղացի մը տեսայ որ ամենադժբախտ վիճակի մէջ գտնուող անկեալ եւ կաղ էշ մը կը քշէր. փափաքեցայ որ իրեն [իշուն-Ա. Տ.] պէս ըլլամ»: Իսկ Արղուն Շահ, որուն հաճելի կը թուի ըստածը կը պատասխանէ.

Երբ Այազ լուսաւորեց հորիզոնի բարձունքները,  
Արագ շիշեցան իր բարձունքի լոյսերը.

31. Ֆախր էտ՝ Տին Այազը Եգիպտոս կանչող այս նամակը հետեւանք էր Դամասկոսի կառավարիչ Արղուն Շահի սուլթանին ուղարկած նամակին, որ Այազ-Արուքթայ իշխանութեան պայքարին մէջ թիկունք կանզնելով երկրորդին գանգատ կը ներկայացնէր սուլթանին, նուաստացնելով Ֆախր էտ՝ Տին Այազը եւ պնդելով թէ ան կրտսեր մըն էր զինուորական զիրքով եւ յարմար չէր Հալէպի կառավարիչ պաշտօնին, այլ պէտք էր հոչակ եւ ճանաչում ունեցող անձ մը ստանձնէր այդ պաշտօնը, առաջարկելով շուրջ ութունամեայ Արուքթայը: Իսկ Ֆախր էտ՝ Տին Այազի համար ան կը թելադրէ քաղաքի մը իշխանութիւնը միայն: Սուլթանը կ'ընդառաջէ Արղուն Շահի թելադրանքին, հակառակ որ Ֆախր էտ՝ Տին Այազը Արուքթայով փոխարինելու նման առաջարկ մը կատարուած էր նախապէս եւ մերժուած: 7 Յունուար 1348ին Թրիփոլիի կառավարիչի պաշտօնը կը յանձնուի Արուքթային. Թաղրիպիրտի, հատոր 10, էջ 189:

32. Վերջինս զօրաւոր դէմքը զարձած էր սուլթանութեան. ինք կը տնօրինէր Հալէպի եւ Թրիփոլիի մեմլեքէներուն բարձրագոյն պաշտօնէութեան պաշտօնի հարցերը: Սուլթան Քալապունը սպաննող մեմլուքները յաջորդ գահակալ որոշելու խնդրով, առաջին հերթին դիմած էին իր խորհուրդին:

Երեկ շնորհի մըն էր իր ընկերոց  
Այսօր գութի առարկան է իր քշնամիլին<sup>33</sup>:

Ֆախր էտ՝ Տին Այազ կը մնայ Աղեքսանդրիոյ բանտը մինչեւ  
1348 Յունիսի սկիզբը, երբ ազատ կ'արձակուի ու անգործ կը  
վերադառնայ Դամասկոս։ Նոյն ամսուն վերջաւորութեան, Յուն  
իս 1348ին, իրեն կը տրուի Սունգուրի յիսնապետութիւնը, ապա  
կը փոխանցուի Դամասկոս, ուր կը պաշտօնավարէ իբրեւ Հարիւ-  
րապետ մինչեւ որ Թրիփոլիի կառավարիչ Ճեպղան<sup>34</sup> եւ ինք,  
համախորհուրդ եւ միատեղ, դաւադրաբար կը սպաննեն Դամաս-  
կոսի կառավարիչ Սէյֆ էտ՝ Տին Արղուն Շահը, Ուրբաթ 11  
Յունիս 1349ի գիշերը, վերջինիս ճերբակալութենէն միայն մէկ  
օր եւսք։

Թաղրիպետին կը մանրամասնէ դաւադիր այս սպանու-  
թեան սուեալները<sup>35</sup>։ Ըստ իրեն, թէ՝ Ֆախր էտ՝ Տին Այազ եւ թէ՝  
Ճեպղան ոխերիմ Հակառակորդներն էին Սէյֆ էտ՝ Տին արդուն  
Շահին։ Վերջինս պատճառ եղած էր որ Այազ գահընկէց ըլլայ  
Թրիփոլիի կառավարիչի իր պաշտօնէն, առգրաւուին իր ունեց-  
ուածքն ու հարստութիւնը եւ նոյնիսկ բանտարկուի։ աւելի ետք,  
երբ Ֆախր էտ՝ Տին Այազ Գահիրէէն ազատ արձակուած էր եւ ի  
վերջոյ հաստատուած Դամասկոս իբրեւ Հարիւրապետ, միշտ կը  
նախատուէր իր մեծաւորին՝ Դամասկոսի կառավարիչ Սէյֆ  
էտ՝ Տին Արղուն Շահին կողմէ։

Արղուն Շահին հանդէս նման ատելութիւն կը սնուցանէր  
նաեւ Ճեպղան։ Արդարեւ ան, Արղուն Շահի միջամտութիւն-  
ներով, հարիւրապետութեան պաշտօնով կանչուած էր Գահիրէէն  
Դամասկոս, իր իշխանութեան ներքեւ եւ բազմիցս նախատ-  
ուած անկէ։ Կը թուի թէ Հակառակութիւնը շեշտուած էր եւ  
վրէժխնդրութեան աստիճանի հասած Ճեպղայի Դամասկոսի մէջ  
պաշտօնավարութեան շրջանին։ Կը թուի նաեւ թէ Արղուն Շա-  
հի սպանութեան դաւադրութիւնը մտազրուած էր Ֆախր էտ՝

33. Կը թուի թէ այս բանաստեղծութիւնը գրուած է Ֆախր էտ՝ Տին Այազի  
մահէն ետք, քանի որ ան ճեւով մը կ'ամփոփէ անոր կեանքը։
34. Ճեպղան սուլթան Քալառուն որդի Սուլամֆար Հաժին մեմլուքն էր ու  
անոր թիկնապահը։ Ան մեմլուք սուլթանութեան իշխող վերնախակի ինը  
հոգինց աւագանիին անդամ էր, եւ հատեարար զօրաւոր դէմք մը։ Գահ-  
կալի փոփոխութիւնը ի յայտ բերաւ իշխանութեան եւ դիրքի պայքար մը  
Արղուն Շահին եւ իր միջեւ։ Պայքարին առաջին հետեւանքը Եգիպտոսուէն  
իր պաշտօնավարութիւնն էր նախ Դամասկոս, ապա՝ Թրիփոլիի կառավա-  
րիչի պաշտօնի սոսանձումը, 1348ի Յունիսին։ Ինչպէս կը տեսնենք, այս  
պայքարը մահացու հետեւանքներ ունեցաւ երկու մրցակիցներուն համար  
ալ։
35. Թաղրիպետի, հասոր 8, էջ 213-216։

Տին Այազի եւ ձեպղայի Դամասկոս պաշտօնավարած շրջանին։ Անոնք՝ Ֆախր էտ՝ Տին Այազ եւ ձեպղա կը ծրագրեն իրենց դաւը, կը ճշտեն մանրամասնութիւնները եւ կը գործադրեն քայլ առ քայլ<sup>36</sup>։ Նախ՝ ձեպղան կաշառքով կ'անցնի Թրիփոլիի կառավարիչի պառավարիչի պաշտօնին (արդարեւ, ձեպղան իր անձնական բարեկամութիւններն ու հարստութիւնը իրեւ միջնորդ ու կաշառք օգտագործելով կը յաջողի դուրս գալ Արդուն Շահի իշխանութենէն եւ տիրանալ Թրիփոլիի կառավարիչի պաշտօնին), ապա կը փորձէ զինուրապէս տկարացնել Արդուն Շահը, Եղիպատոսի միջոցով Թրիփոլի վերադարձնելով Դամասկոս մնացած Թրիփոլիի պահակազօրքը եւ հուսկ՝ կը կեղծէ Եղիպատոսի մեմլուք սուլթանին՝ Արդուն Շահի ձերբակալման հրամանագիրը, իր զօրքով կը հասնի Դամասկոս եւ Ֆախր էտ՝ Տին Այազի միջոցով կը ձերբակալէ Արդուն Շահը՝ իրը թէ մեմլուք սուլթանին հրամանագրով, 10 Յունիս 1349ին։ Արդուն Շահի ունեցուածքը կ'առգրաւուի, իսկ ան կը բանտարկուի եւ յաջորդ գիշերն իսկ կը սպաննուի։

Սակայն Դամասկոսի էմիր-հարիւրապետերը սկզբնական շփոթալի վիճակէն սթափելով կը գրեն Եղիպատոս լուսաբանուելու համար։ Ի յայտ կու գայ կեղծիքը մինչ դաւադիրները արդէն կը հասնին Թրիփոլի։ Դամասկոսէն կը հրահանգուի զգուշանալ Ֆախր էտ՝ Տին Այազէն ու ձեպղայէն եւ պահանջել Արդուն Շահի գլխատման սուլթանական հրամանագիրը, միաժամանակ կը հրահանգուի Թրիփոլիի ամիրապետերուն՝ զգուշանալ, մինչ Հալէպի եւ Համայի կառավարիչներուն՝ ճամրաները բռնել։ Դաւադիրները կը հասնին Նահը Քելպ<sup>37</sup>, ուր մըղուած կուէ ետք ձեպղան կը ձերբակալուի ու կը տարուի Դամասկոս, մինչ Ֆախր էտ՝ Տին Այազ կը փախչի, բայց կը ձերբակալուի Պաալպէքի մէջ<sup>38</sup>, կրօնաւորի զգեստով ծագուած<sup>39</sup>, կը

36. Կը թուի թէ դաւադրութեան նախաձեռնութիւնը կը պատկանի Ձեպղային, թերեւս՝ վերջինիս ունեցած նիւթական եւ բարեկամական աւելի լայն միջոցներուն պատճառով։ Կը թուի նաեւ թէ Ֆախր էտ՝ Տին Այազի վերապահուած էր դաւադրութեան զինական բաժնի գործադրութիւնը։ Թաղիպիրտիէն կը հետեւցնենք թէ Ձեպղային կը պատկանի դաւադրութեան յաղացւմ-նախաձեռնութիւնը, մինչ էլ-Մաֆատին դաւադրութեան յղացւմ-նախաձեռնութիւնը կը վերագրէ Ֆախր էտ՝ Տին Այազին։
37. Այժմու Պէյրութէն շուրջ 15 քլմ. հիւսիս գտնուող ծովեղերեայ վայր մը։
38. Լիբանանի Պեքայայի շրջանին մէջ աւան մը, Պէյրութէն շուրջ 85 քլմ. հիւսիս-արեւելք։
39. Ան ածիլած էր իր գլուխն ու մօրուքը եւ թաքնուած տեղի քրիստոնեաներու քով։

դրկուի Դամասկոս եւ Ճեպղային հետ կը բանտարկուի բերդին մէջ, ապա սուլթանին հրամանով, Ճեպղային հետ, նոյն տարուան Յուլիսին, Հինգշաբթի օր մը կախաղան կը բարձրացուի: Ճեպղան ընդամէնը 19 տարեկան էր:

Սակայն, մեզի կը թուի թէ Արդուն Շահի սպանութեան դրդապատճառները ըսուածէն աւելի խորունկ էին եւ կը վերաբերէին իշխանութեան պայքարի: Արդարեւ, մեմլուք սուլթանի ամէն նոր գահակալութիւն, գրեթէ անպայման պաշտօնափոխութիւններ կը յառաջացնէր սուլթանութեան բարձրագոյն բոլոր օղակներուն մէջ. իւրաքանչիւր սուլթան կը նշանակէր իր հետեւորդները: Նման պաշտօնափոխութեան հետեւանք էր Ֆախրէտ՝ Տիկին Այազի եւ Ճեպղայի հանդէպ Արդուն Շահի տածած հակառակութիւնը: Արդարեւ, Ֆախրէտ՝ Տիկին Այազ եւ Ճեպղա սուլթան Քալառունի, ապա եւ սուլթան Մուզաֆֆար Համբի հետեւորդ մեմլուքներ էին, մինչ Արդուն Շահ եւ Արդուքթայ՝ սուլթան էլ՝ Նասէրի:

Ամփոփելով, կրնանք հաստատել թէ Ֆախրէտ՝ Տիկին Այազ ծնած՝ էր Այաս շուրջ 1290ին, գերեվարուած, իսլամացած եւ զինուրական ծառայութեան մտած սուլթան Քալառունի մօտ: Պաշտօնավարած Շետիթ էլ՝ Ամարայի մէջ, ապա՝ Թրիփոլիի, Դամասկոսի, յետոյ պաշտօնի բարձրացում ունեցած, դարձած յիսնապետ եւ դիւանակալ Դամասկոսի մէջ ու հասած դիւանապետութեան պաշտօնին: Երկար, շուրջ 20 տարիներու վրայ տարածուած իր այս պաշտօնավարութեան շրջանին իր վերելքը կ'ըւլայ դանդաղ, ի հակադրութիւն յաջորդող տասնամեակին, երբ կը դառնայ Սաֆատի, ապա եւ Հալէպի կառավարիչ, եւ իբրեւ հետեւանք մեմլուքեան իշխանութեան գերագոյն գահակալի փոփոխութեան, կը կորսնցնէ իր դիրքը, ուրկէ կը յառաջանան հակառակութիւններ ու թշնամութիւններ, որոնք զինք կը տանին դաւադրութեան եւ հուսկ՝ 1349 Յուլիսին՝ կախաղանի:

### Յ.Գ.

Վերջացնելէ առաջ, անհրաժեշտ է ըսել, թէ Ֆախրէտ՝ Տիկին Այազ Պըն Ապտալլա էլ՝ Նասէրին մոռացումի մատնուած միակ հայ մեմլուքը չէ: Նոյնինքն Թաղրիպիրտին կը յիշատակէ Սէյֆ էտ՝ Տիկին էլ՝ Հաժ Ալ Մուլք ուղ՝ Ճոքանտարը, որ ծագումով Քեսապի Ալպիստան գիւղէն էր եւ սպաննուած 1346ին. ան ծնած էր 1277ին, եղած էր Եգիպտոսի բարձրաստիճան պաշտօնատար<sup>40</sup>:

40. Թաղրիպիրտի, հատոր 10, էջ 175:

Եւ եթէ աւելցնենք թէ յատկանշական վկայութիւններ կան, թէ մեծ էր թիւը հայկական ծագում ունեցող մեմլուքներուն, ու նաեւ, թէ՝ Մեմլուքեան իշխանութիւնը հաստատուեցաւ Շաժար էտ՝ Տուրի կողմէ, որ հայ էր ծագումով, ապա կընանք ըսել թէ հայագիտութեան կը պակսի հայ մեմլուքներուն նուիրուած համապարփակ ուսումնասիրութիւն մը:

ԱՆԴՐԱՆԻԿ ՏԱԳԷՍԵՍՆ